

Յրանալով սերմանե տարանը նամենա
օլարադ, շէհրիմիդտէ քիրա արա-
պաճըլընըն իմթիեազընը խթիտա
իթմիշ, վէ մէրճիի ախտի պու խու-
սուսու թաճթընապարա արմը տըր,
թադաիմ օլունան լաիհատա, ֆի-
եաթլար սաաթ վէ քիւթմէթը իւ-
ղէրէնէ, մէզքիւր արապալարըն նի-
զամ արթընա արլըմասը, վէ լվրօ-
բանըն պու եօլտաքի չիթթէթլէրի
հալիսէ վաղը թէքիֆ օլունմուշ
տուր: — Սէր միյամը տէվլէթ Պալ-
եան աթուֆ: Սարգիս պէյ հաղ-
թէթլէրինէ պիր գըթա արթուն իմ-
թիեազ միտալուսը իհասան պոլլըն-
մէթլէ կէլէն մուզիւր մատտէրի
հալի իսթիթթօլարըն իշկիւրտէ իս-
թիմալ օլունմամարյա, եւրի մաճ-
սուլաթին սարֆիեաթը հաղթընտա
միւզաքէրաթ իճրասը իշկին, Մալիե
նէզարէթինտէ պիր գոմիսին թէշ-
քիլ խոսուսուսնա իրատէի սէնիէ
չէրէֆաաաը օլմուշ տուր: — Պուն-
տան պէյլէ պիւճիւմէ իթֆաիե
ալալարընա լիւզուժի օլան ալեաթ
ու էտէվաթըն թէրսանէի ածիւտէ
իմալի խուսուսուսնա իրատէի սէնիէ
չէրէֆաաաը պոլլընմուշ տուր: —
Րուսմիսանըն էլիզապէթ նամ գը-
րուադէօր վարչու լիմանըմըզա կէ-
լիպ, Սալրադարը բիշկեաճընտա տէ-
միւր աթմը տըր: — Իզմիւր թիմարէթ
պօրսասընըն տալիի նիզալմուսէսի
Շուրաի տէվլէթէ թաաիթ օլուն-
մուշ տուր: — Աշըգտա տէնիզէ կիր-
մէքիկին մէնի խուսուսուս Զապիթի
նէզարէթի թարաֆընտան լաղըմ կէ-
լէնէրէ էմր օլունմուշ տուր: — Իզմիւր
վալիսինն բարթթ օլարընանէզարէն,
Յրանալով վէ ինկիթ էրարնըն կէօմ-
րիւք վէրկիլէրինն երեքտէ օլմասը
սէպէպիլէ, գուրու իւզիւմ ֆիեա-
թընըն թէնէզիլէրինտէն տօլաեը բի-
եացանըն հալի կիթտիթէ ֆէնա-
լալմադտա տըր: Ձիթիթիլէր միւշ-
քիլ հալտէ օլուպ, հասըլաթա սէք-
թէ կէլէնէ տիր, վալիի միւշարի-
լէյ, պու ֆէնալըղըն էօնիւնիւ ալ-
մաք իւզըն իճապընըն իճրասը լիւ-
զուսուսնա իշար իլլէմիլ տիր:

— Պիր գէման սէֆալին մէմուրու-
զու վէ սօնրա տէնիզ տէլլալը օլան վէ
սօն վաղըթլարտա պիր չիթթէթ խըտ-
մէթինտէ պուլունան Մ. Բիէր Գօթըրի
բաղար սապաճը Բանկալթիտէ խա-
նէսինն իւթ զաթընտան քէնաի-
եի հալիլէնէ աթարադ, աինտէ վէ-
ֆաթ իթմիշ տիր: Միւսմալէյ 50
եալընտա օլուպ, իշպու հարէքէթի
մէյեուսանէսի իլլէրինն պօղուգ-
լուզունա, վէ սօն զէլզէլէտէ իքի
խանէսինն զիեաթէնէ խասարտիտէ
օլմասընտան տօլաեը քէնալիտէ հա-
սըլ օլան գօթընտա հասըր իտիլիեօր:
— Ճուսա իրթէսի կիճէսի Գաթը-
քէօլիւնտէ Ելէտէյիլմէննտէ պիր
ախապ պինտան հարիգ զուհու-
րիլէ, մէզքիւր խանէ, վէ օ կիճէսի
Գըղըլթօրադտա պիր ալըր վէ պիր
սաաան անպարը, վէ բըր իրթ կիճէ-
սի տալի Պէյօղլունտա Ս. Երթըր-
թիւն քիլիսէմիլին գաթուսու գալ-
ընընտա վաղը օլուպ, պիր վաղըթ-
տան պէրու խասթալանէ իթթի-
խապ իտիլմիշ օլան ախապ պիր պի-

նանըն ալթ գաթ տալիսինտէն հէր
նասըլա հարիգ զուհուր իտէրէք,
պիր ճիւղի գըլմը միւհէրէք օլմուշ
տուր: Խասթալար գէլզէլէ սէպէ-
պիլլէ օլունտան չիթարըլմը օլմաթըյ-
լա, աէրուսինտէ եալընը պիր գա-
տըն պուլունմուշ տուր: — Ճուսա
իրթէսի կիճէսի Իթթանպօլտա Յէր-
հատ-բալա մաճէլլէսինտէ պիր իս-
լամ աէլիգանլըսըն էլինն հալիլիսին-
տէ թօլանմը օլան թօթթալարը
գալտըրմադալ մէշղու օլունմուշ սը-
րատա, էվլին չաթըսը իւզէրինէ տիւ-
չիւպ, պիշարէնն նալը էնգադ ալ-
թընտան չիթարըլմը տըր: — Ենթի
մէզքիւրտէ Պիւեիւք աաաաա Տի-
վանը թէմիւր միւտտաի ումուսիսի
Լէպիպէֆ. ին 15 եալարընտա պէս-
լէմէսի Յիտան նամ գըղ՝ գուրու-
տան ու. չէրէքէն, մուվազէնէսինն
գալի իտիպ գուրուսա տիւշմիւշ,
վէ նալը գուրուտան չիթարըլմը
տըր: — Բաղար աղչալը Ունալուս
քէօլիւնտէ Վանը Յիվանէն նամ
իւզմէթը եալտէնիլտէ եղանըրքէն
պօղուսին, վէ մէրգուսին նալը
չիթարըլմը տըր: — Իսկիւտար էօ-
նիւնտէ տալի պիր աաթմ՝ պօղու-
մուշ տուր: — Գալաթտա տալի
իսմալ նամ քիւթ Գալաթաթ էն-
րինտէ տէնիլէ կիրմիշ, վէ դարգ օլ-
մուշ տուր: — Յուլիս Գտան 155 գա-
տար չէհրիթիլտէ, իւլամ 55 էրքէք,
57 գաթըն, իրթիթիւն 64 էրքէք,
44 գաթըն, Ենհուսի 5 էրքէք 1 գա-
տըն, քի ճէման 226 քիլի վէֆաթ
իթմիշ տիր:

ԹԱՅՐԱ ՄԱԼԻԻՄԱԹԻ

Օտէտա նամ վարօր Պէյուլթա կի-
տէրքէն, գաղաղէտէ օլմուշ օլուն-
զունտան, իսկէնտէրիտէ պուլունան
Ձիհալէֆ նամ վարօր՝ մաճէլլի գա-
ղաեա աղիմէթլէ, մէզքիւր վարօրու-
արգաաընա ըապթ իլէ Իսկէնտէրի
իմանընա կէօթիւրմիւշ, վէ պատէ-
հու երեք վէ Եօլմուլարընը ալըպ չէհ-
րիլմիլէ կէլմիշ տիր: Գաղաղէտէ օլան
վարօր՝ Իսկէնտէրիտէ թամիր օլուն-
նաճադ իմիշ: — Համիտիէ ալալարը-
նա եէնիտէն ալթը ալալ տահա ի-
լալէսիլլէ, թէշթիլաթը իքմալ ի-
տիլմիշ տիր: — Էնգաթէ վիլաեթիլինն
պաղը թարաֆընտա վէրկի վէ ա-
լաղի մէսէլէլէրի զուհուր իթթիկին
տէն, սէզքիւր մէսէլէլէրին թէմիւ-
եէսի իշկին, պա իրատէի սէնիէ Պրու-
սա վէ էնգաթէ վիլաեթիլէրինն
պիր գոմիսինն մալուսու կէօնտէ-
րիլէնէ տիր: — Պիկա օրմանլարըն-
տա հարիգ զուհուր իտիպ, 3500
չամ աղաճը եանմը, վէ իքիլմիլ տէ-
ֆա տալի հարիգ զուհուր իտիպ,
պու տէֆա տա էվլէլէն քէնիլմիշ
օլան աղաճար միւհէլէրէք օլմուշ
տուր: — Մօնիթէօրէ եաղըլտըղըն
կէօրէ, յուլիսին 14իւնտէ Քէօթիւհ-
եա թարիգիլտէ Սօֆա եաղընըն-
տա 8 քիլիտէն միւրէքէպ պիր էշ-
գընա ֆըրգալը արապալարը տուր-
տուրուպ սոյմուշ տուր: Քէզալթ
կէլէն սապաճ, Գարաթէօլտէն 3 քի-
լոմէթը ուղաղտա Յուրուսլարը քէ-
լիւնտէ պիր քէրէթիլ թաճիլինն
եանընտա չալըյան քէօլիլէր, հաթ-

թալըղլարընը ալըր օլունմուշ
հալտէ, հալտուտար թարաֆընտան
սօեուլմուշար տըր: — Յուլիսին 12ն-
ճի կիւնիւ Զանադ-գալի ճիւլարն-
տա Գաղ տաղընըն թէքէլէրինտէ
պիրտէն պիրէ ալթէ զուհուրիլէ,
3 սաաթլըզ մէսաֆիլի իսթիլա իթ-
միշ, վէ խասալար՝ տէրտէսի թաճ-
գըղ պուլունմուշ տուր:

ԱՆՎԱԼԸ ՄԱՆՆԻԷ

Էտիրնէտէ յուլիս 13տէն 145 գաթար
1 վուգ. 1 վէֆ. 14տէն 155 2 վուգ. 2
վէֆ. վէ 1 չիւպէլի վէֆ. 15տէն 165
1 վուգ. 1 վէֆ. օլմուշ տուր: — Գալ-
սէրիտէ յուլիս 10տան 145 գաթար
վուգուաթ օլմուշ, վէ էօլի միւտապ-
լարտան 1 քիլի վէֆաթ իթմիշ տիր:
Յուլիս 11տէն 125 2 վուգ. 1 ինճէ սու-
տա 7տէն 145 3 վուգ. 4 վէֆ. Մալա
թիւտա յուլիս 11տան 125 6 վուգ. 3
վէֆ. Գաթէմօնիլին Քէնըր գաղաթըն-
տա 13տէն 145 6 վուգ. 5 վէֆ. օլմուշ
տուր: — Էտիրնէ իլէ Իսթանպուլ արա-
սընտա իլլէնէ կիւնտիւք գաթարը քօ-
լէրա սէպէպիլլէ յուլիս 6տան պէրու,
քէզալթ էտիրնէ-Տէտէ աղաճ գաթարը
թաթիլ օլունմուշար տըր: — Բէթրէս-
պուրիտան յուլիս 1123 թարիլիլլէ ի-
շար օլունտուղընա կէօրէ, հէր կիւն
գօլէրտան 200 քիլի թուրուպ,
100իւ վէֆաթ իթմէքտէ տիր: Թաճթը
թէտալտէն 1000 քիլի պուլունմադտա
տըր: Գօլէրտա էն զիեաթէ թուրու-
անլար ֆապրիգա ալլէսի վէ նէրիլ-
րին թալալարը տըր: Արաղըն շիտ-
տէթի սէպէպիլլէ, Գրաթնօ-Սէլլօ օր-
տուկեալընտա իլլէթին էօնիւնիւ ալմադ
միւմքին օլմաեօր:

Էտիրնէտէ յուլիս 16տան 175 7 վուգ.
7 վէֆ. 17տէն 185 2 վուգ. 2 վէֆ:
Էտիրնէ յուլիս Սէյտ Դաղի նաճիլիսին
Ուրպան քէօլիւտէ չըգան ճուսա իր-
թէսիտէն չարէնպիլ կիւնիւնէ գաթար
18 վուգ. 12 վէֆ. յուլիս 14տէն մէզ-
քիւր քէօլտէ 2 վուգ. 1 վէֆ. Արապ-
վիւրան քէօլիւտէ յուլիս 12տէն 135
գաթար 2 վուգ. 2 վէֆ. օլմուշ տուր:
Մալաթիւտա յուլիս 14տէն 135 վու-
գուաթ վէ վէֆիւթ օլմուշ տըր: 13տէն
145 Գըրէհէրինտէ 2, վէ Գալսէրիտէ
1 վուգուաթ օլմուշ տուր:

ԳԱՐԱՆԹԻՆԱԼԱՐ

Սըհիլէն իտարէսի՝ աթիլտէքի եէնի
գաթարարը զաղթալարա թէպիլի իթ-
միշ տիր:

Գարաթէնիլլին Րուսիա սահիլինտէն
(Քէրէտէն Րուսիա վէ Րուսմանի սին-
րունա գաթար) Եօլմու իլէ կէլէն սէ-
ֆիլէլէր Սինօպ եա Գալաթ թէհաթ-
ֆիլգիսանէլէրինտէ 24 սաաթ գաթան-
թիւտա թապի օլունմադար, վէ Եօլմու-
լարըն էշեալը տա թիւթսի իտիլէնէ
տիր: — Ֆաթաթան Սինօպ գաթար Գա-
րաթէնիլ սէվաճիլինտէ կէլէն սէֆիլէ-
լէրէ գաթըն մէվգու օլան 5 կիւն գա-
րանթինա 24 սաաթ էնտիրիլմիշ տիր:
— Էնօստան Մարմանեա միւմթէտ օլան
սէվաճիլտէն Եօլմու իլէ կէլէն սէֆիլէ-
լէր՝ Գլաղմէն թէհաթֆիլգիսանէլէրինտէ
24 սաաթ մուսյէնէնէ թապի օլունմադ,
վէ Եօլմուլարըն էշեալը տա թիւթսի-
լէնէնէ տիր: — Էտիրնէտէն Թիւրքի-
ան տիկէր թարաֆընտա կիտէն Եօլ-
մուլար՝ Մուսթաֆա-բաշա թէհաթֆիլգ-
իսանէլէրինտէ 10 կիւն գաթանթիւտա
թապի օլունմադար տըր: — Տէմիր Եօլ-
իլ էվրօրտան կէլէն Եօլմուլար՝ Ծար-

գի Րուսիլի խաթթընտա Մուսթաֆա-
բաշա վէ Սէլանիլ խաթթընտա Զի-
պէֆէտէ 24 սաաթ նէզարէթէ թապի
օլունմադար վէ էշեալէրի թիւթսիլէնէ-
ճիլ տիր: Էշեա գաթարարը պիր կէօ-
նա թէքէլիլէ տիւշար օլմաեղպ, եալը-
նըզ մէմուլարը թէպիլ իտիլէնէ տիր:
— Գարաթան սահիլինտէն (Իսկէնտէրու-
տան Մարմարիցաեա գաթար) Եօլմու ի-
լէ կէլէն սէֆիլէլէր՝ Գլաղմէն եա Պէյ-
րու թէհաթֆիլգիսանէլէրինտէ 5 կիւն
գաթանթիւտա թապի օլունմադար տըր:

ԹԻԻՃԱՐԻԷ

Պու հաթթա զարթընտա սէրթ
պուղտալտան եէնի մահուալ օլա-
րադ կէլէն 1500 քիլէ՝ Գըյեթի 24
պչ. բը. եա վէ կէլէն 50,000 քիլէ
եուսադ Պալըզ գուղտալընը 20
պին քիլէսի 14 զը. 10 բը. 15 զը.
10 բը. եա, վէ կիրգա վէ աղիմա
պուղտալտան 40 պին քիլէ մէվ-
րուտալմա մուգապիլ, քիլէսի 15.15
զը. 10 բը. եա 20,000 քիլէ սաթթըն
տըր: Մըսըր, չալտար վէ եուլաթ իւ-
զէրինէ մուսմէլէ թիւճաթիլէնէ ճէ-
լէեան իթմէմիշ իսէ տէ, հէր պիրի-
նիլ գըյեթ ֆիեաթարը, 17, 18 վէ
20 բատտէօնտէ պուլունմուշ տուր:
Պունլարա մուգապիլ 4000 քիլէ ար-
բա՝ քիլէսի 7 պչ. զը. եա էլտէն չը-
գաթընը տըր: Ունա կէլէնէ, 28
պին չուվալ կէլիպ, միւշթէրի զու-
հուր իթմիշ տիր: 200,000 գըյեթ
քէքէք գըյեթի 9.9 պչ. բարաեա սա-
թընը, վէ ֆաթուլեա, նօհուտ, քէ-
լիլէն, խալիսալ վէ բաժուգ եաղը իւ-
զէրինէ մուսմէլէ օլմալը տըր: Էվրօ-
բա իշկին 21-22 բարաեա 100,000 գըյ
եթ պաղա, վէ իսթիեաճաթը մահէլ-
լիլէ իշկին 79 բը. եա 200 չուվալսու-
սամ վէ իրաճաթ օլարադ 45.46
բը. եա 500 չուվալ քէլէն թօլու-
մու, վէ քէզա իրաճաթ իշկին գըյ-
եթսի 54.55 բարաեա 500 չուվալ
զուլ եէմի սաթթընը տըր: Թիլթիլ
իւզէրինէ ճիւղի մուսմէլաթ ճէրէ-
եան իթմիշ իսէ տէ, եէնի մահուալ-
տան օլմադ իւզըն, սանտըղը 115 զը. եա
3 սանտըղ Կէյլվէ աթիլունտա խաթթը-
նը տըր: 62 չուվալ քիլթը կէլիլի,
14 չուվալ Պէյգա, Էվրէլ օլարադ
գըյեթսի 23 զը. 10 բը. 23 պչ. վէ
38 չուվալ աթիլ Էվրէլ վէ Գալսէ-
լիլէ մալի օլարադ գըյեթսի 19.20
զը. 10 բը. վէ 10 չուվալ տալի
սաթը ճիւս էնգաթ վէ Նիլտէ մալի
օլարադ գըյեթսի 16 պչ. 16 զը. 30
բը. եա ֆիլուլթ օլունմուշ տուր:
72 չուվալ ճէհրի կէլիլի, 28 չուվա-
լ պիրինճի ճիւս Գալսէլիլէ, գըյեթ-
սի 3 զը. 10 բը. վէ 44 չուվալ տա-
լի էսկի մահուալ Մարալ մալի, 90
բը. եա էլտէն չըլարընը տըր: 16
ֆըլը ալէա վիլէնա վէ 58 ֆըլը Օ-
լատթիլգա վէ 33 ֆըլը տալի Րուս
մալի քի ճէման 107 ֆըլը իսթիլթօ
կէլէրէք քեալիլէն ֆիլուլթ իտիլ-
միշ տիր: 800 չուվալ գաճկէ կէլէ-
րէք, ճիւսինէ կէօրէ, պէհէր 100 օթ-
ղալը 12,50.14,50 իրաեա 300 չու-
վալը, վէ 4500 չուվալ Թիլթիլէն չէ-
քէրի կէլիպ, ճիւսինէ կէօրէ 105-106

